

Մի ընդհանուր նկատողութիւն եւս. Սփորցիայի թիւրքիան տարածում է ծովկերքից մինչեւ ինկիւրի, աւելի գէպի արեւելք Սփորցան ոչինչ չի տեսել եւ կարծես թէ նրա համար ոչինչ չի պատահել. Քէմալի իշխանութիւնը ոչ հայկական խնդիր է անեցել, ոչ քրդական ոչ էլ Մուսուլի հարց: Մի րան միայն Սփորցան չի հաւատում, այդ էլ, ըստ երեւոյթին, իտալական առեւտրի շահերի տեսակէտից: «Տնտեսական կեանքում, գրում է նա, անուղղելի սիստեմը արաւ Քէմալը: Հայերի եւ յոյների գէմ սնուցւած առելութիւնը ցոյց է տալիս, որ Քէմալի քաղաքականութիւնը անտեսական մարդում կոյրէ է եղել: Մուսաթափա Քէմալը հաւատում էր, թէ հէնց որ օտարները քշեն, բոլոր շահերը պիտի հոսեն թիւրքերի գրպանը: Նա շհամկացաւ, որ յոյների, հայերի եւ երպական ծագում ունեցող լեւանտիների առեւտրը առական ովին հետեւանք է հարիւրաւոր տարիների գրպացման: Էնկիւրի օտարատեսութիւնը թիւրքերին թանկ է նստում:

Սփորցան կարծում է, թէ Քէմալի բարենորդումները տեսական են եւ ժո-

դավրդի կողմից ընդունած: Յատու համակրութիւն ունի նա հանդէպ Քէմալի թիւրք ժողովուրդի: «Թիւրքեր սամկավար ժողովուրդ են», եւ իր ապնդումը հիմնաւորում է բաւական անուրջ ձեւով, մի անեկդոտով, որ պատմել է նրան մեծ վեղիր մերիդ փաշան Պոնիացի մի զիւղացի զալիս է Պոլիս և աղջակի զնում է պալատ սուլթանի արածութիւն խնդրելու: Գիւղացի մանում է ներս, որտեղ նստած էր սութանը իր վեղիրներով, եւ պարզօր հարցնում է, թէ՝ «Հանքինիս Խոհ զեար» (ո՞րն է ձեզնից սուլթանը):

Եթէ այս հեգիաթը կարող է աշխար տեսած Սփորցային համոզել թիւրքամ ուրիշ գեմովը բատութեան մէջ կարելի է ուղղակի արդահատել եւրա պական ամբողջ իրագեկութիւն Արեւելքի մասին: «Քէմալի միակ սիստեմը, ըստ Սփորցայի, այն է, ինչպէս Պետրոս Մեծինը, որ լաւատեսօրէն հաւատում է թէ երկրի պատմութեան ընթացքը կարելի է բռնութեամբ փոխե Բնատիրութիւններ խարազանող զատորը՝ Պոլսոյ ասած կանգնելով բռնութիրութեան ջատագով է դարձել:

Ն. ԲԱԴԱՎԵԼՈՒՆ

## Ս. Ա. ԲԱԽՏԻԿԵԼՅԱՆ, «Արարկիր եւ Շրջակայի Գիւղերը»

(Պատմական-ազգագրական համառօտ տեսուրին) Պէյքուր, 1934

Հայաստանը, մասնաւորապէս արեւմըտեան Հայաստանը, ազգագրօրէն շատ քիչ է ուսումնակրտած: Մեր անցեալը եր բոլոր կողմէրովը այսօր ալ կը մնայ կիսաստերի մէջ ու մանաւանդ այսօր շատ աւելի զժւար է, աւելի ճիշտը, անկարելի է - այս ուղղութեամբ անթերի կամ նոյն իսկ գոհացուցիչ աշխատանք կատարել:

Երէկ ժողովուրդն ու հայրենիքը կենդանի էին, հարուստ իրենց աւանդութիւններով եւ յիշատակներով, այսօր թրքահայութիւնը թաղւած է իր եր-

երըին աւերակներուն տակ, եւ թիւրքարքարութիւնը ժողովուրդը բնաշնչելէ յետոյ յամաօրէն ու սիսթեմաթիկօրէն կը ջանայ ջնջել այդ ժողուժուրդը յիշեցնող պատմական, գեղարք և ստական ու մշակութային ամէ Հետք:

Այս աննպաստ պայմանները սակայ պէտք չէ պատճառ ըլլան, որպէսզ մենք ետ կենանք ի գլուխ հանելու այն ինչ որ հնարաւոր է, փրկելու մեր հաւատոր թէ մօտաւոր անցեալէն այն բուրը՝ ինչ կարելի է փրկել մարդոց ու

ժամանակի քայլայիչ ազգեցութենէն։ Այս տեսակէտէն դատելով՝ կատարւած ամէնէն համեստ աշխատանքներն իսկ արժանի են անվերապահ դնահատութեան։

Ահա հայկական զարհուրանքի բովէն անցած երիտասարդ մը, Ա. Բախտիկեան, որ հաղիւ հինգ տարեկան, տարագրած է իր ծննդավայր Արարակիրէն, որուն ազատ յիշատակը միայն կը պահէ իր յիշուղութեան մէջ եւ սակայն այսօր մեր առջեւ կը դնէ գուրգուրանքի արժանի գիրք մը, որ կը ձգտի մոռացութեան փոշիներէն չափով մը գոնէ փրկել հայտրնակ շրջան մը, Արարակիրն ու շրջակայ հայ գիւղերը։

Հեղինակը, ինչքան որ իր պայմանները ներած են, ջանացած է օգտուիլ հայ և օտար ազգիւրներէ, կարելի եղածին չափ շատ բան ըսելու համար։ Ահա եթէ չէ կրցած նիւթը սպառել, այսու ամենայնիւ տուած է իր նիւթին հաստատուն կմախքը՝ աւելի իրազեկներուն ու հեղինակաւորներուն թողլոյն միսով ու արիւնով օժտելու աշխատանքը։

Գաղափար մը տալու համար այս զըրքի մասին ըսնէ թէ հեղինակը իր նիւթը բաժնւած է եօթը գլուխներու։ Ա.-թը բաժնւած, Բ.- Զրադմունք, Գ.- Կըտամական, Դ.- Ասացածքնիր, Ե.- Արօնական, Ֆ.- Արարակիրահայ Կիրը, Զ.- Արարակիրի բարարկիրահայ Կիրը, Է.- Արարակիրի հայանիւսուրիմը, Ծ.- Արարակիրի հայանիւսուրիմը։

Այս բոլոր բաժններուն մէջ համեմատաբար ճոխ են այն գլուխները, ուր իսուսի ու կը նկարազգուի կենցազական ինդիքներու մասին՝ բարքեր, առփորութիւններ, ընտանիքն ներս եւ անփէտներ։

Նկատելի է նաեւ այն, որ գիրքը մեծ մասով նիւթրած է Արարակիր քաղաքին, եւ գիւղերը ամէն կերպով շատ նիշարներկայցաւած են հօն։ Այս ինքնին բարեկայտած է, երբ նկատի ունենանք թէ յատրելի է, երբ նկատի ունենանք թէ գիւղը միշտ աւելի անծանօթ աշխարհ

մը ըլլալու գատապարտւած է քաղաքներու բաղդատմամբ։ Իսկ Պէյրութնատած հեղինակին համար աւելի գիւրին էր նիւթը ճարել քաղքի մասին քոնթէ գիւղերուն, որոնք մեր երջանիկի օրերուն իսկ ամեկախ գետիններ էին։

Ս. Բախտիկեանի հատորը, բացի իր ազգագրական արժէքէն, ունի նաեւ կըրթիչ նշանակութիւն մը։ Ան ընթերցողին մէջ կարթնցնէ կարօտը, այրող ու մըրկուղ կարօտը նահատակ հայ գիւղին, որ այլեւս չերգեր ու չի ծխար, որ յիշատահ մէկ միայն՝ քաղցր ու կսկզեցնող։

Ալքարկիր եւ շրջակայ գիւղերը ընթերցողը կը մղէ անդրադառնալ քանի մը խնդիրներու եւ հարցնելու։

Ա.- Հնարաւոր չէ՞ր, որ ամէն հայրենական միութիւն նահածեռնարկ ըլլար փրկելու իր գաւառէն այն բոլոր որ հնարաւոր է։

Բ.- Ամենը չէ՞ արդեօք մտածել կորուսէ փրկելու եւ խոչըր հատորի մը մէջ ամփոփելու հին ու նոր մեր ժողովրական բանահիւսութեան գանձերը։ Կարելի՞ է եւ մին եւ միւսը։

Մեր հայրենակցական միութիւնները, ամէն երկնքի տակ, բոլո՞րն ալ ունին նիւթական միջոցներ, հատորով մը տալու իրենց պատկանած զաւառին պատմական-ազգագրական պատկերը։ Այդ միութիւնները ամէն տարի, բաղմաթիւ առիթներով, տեղի ու անտեղի ահազին ծախսել կընեն, հետեւարար երբեք չափետի գիւղաբան հոգալու նաեւ ծախքը ձեռնարկի մը, որ լոյս աշխարհ պիտի հանէր իրենց բնագաւառին կեանքը իր բոլոր կողմերով։

Վոտահ եմ թէ ոչ մէկ հայրենակցական միութիւն պիտի խուսափէր զոհոգութիւնէ՝ կը բաւէ որ ամէն միութիւն իր ծոցին մէջ ունենար մի քանի բանից անհատներ, զործին ընթացք տալու եւ անոր կարեւորութիւնը բացարքելու համար։

Ա. ՍԵՒԽՈՎ